

ԱՐՄԵՆԱԿ ՍԱԳԸԶԵԱՆԻ ՃԱՌԸ

Ժ. ՊԱԼԹՐՈՒՇԱՅԻԹԻՍԻ Ի ՊԱՏԻԻ ԵՐԵԿՈՅԹԻՆ

Պ. ՊԱԼԹՐՈՒՇԱՅԻԹԻՍԻ ԳՈՐԾԸ

Մենք հաւաքուած ենք Պ. Պալթրուշայիթի- սի շուրջ, Հայ Մտաւորականներու Ակումբի նախաձեռնութեամբ, իրեն յայտնելու համար մեր գնահատումը եւ մեր երախտագիտութիւնը հայ արուեստի իր ուսումնասիրութեանց մասին:

Իմ հայրենակիցներս իրրեւ պնդուականութեան վաւերագիր ունին, իրենց լեզուին հետ, զոր ձայն մը, որ դեռ կը թնդայ մեր ականջին,

կը բազդատէր «հուժկու եւ ճապուկ սուրի մը քաջամուխ պողպատին», իրենց արուեստը, որուն առաջին կարգը կը դասուի անվիճելիօրէն ճարտարապետութիւնը:

Այս վերջին մարզն է որ Պ. Պալթրուշայիթիսընտրած է, եւ ան բնականաբար կ'ընդգրկէ նաև յիշատակարաններու քանդակագործական զարգացումը: Իր հրատարակութիւնները կը կազմեն ամենէն ինքնատիպ եւ ամենէն կարեւոր

1) Փարիզի Հայ Մտաւորականներու Ակումբի վարչութիւնը, իր ատենագրայիր Պ. Հ. Պէրպէրեանի նախաձեռնութեամբ, սարքած էր Յունիս 30ի չորեքշաբթի իրիկունը՝ Լիւքսեմբուրգի ընդարձակ ու գեղեցիկ սրահներէն մէկուն մէջ, պատուոյ գինիի հաւաքոյթ մը. յայտնելու համար փարիզահայ գաղութին ու մասնաւորապէս մտաւորականութեան մեծարանքն ու երախտագիտութիւնը գեղարուեստից հմուտ պատմաբան ու մեկնիչ՝ Լիթուանացի փրանսաբարբառ գրող Խ. Պալթրուշայիթիսին. իր վերջին գրքին առթիւ ուր գոթական արուեստին եւ անկից առաջ ծաղկած հայ նարտարապետութեան մէջ երեւցող ջլանային կառուցուածքին միջեւ աղերսը ի վեր հանած է: Արդէն իսկ իր առաջին ստուար գրքին մէջ, ան վրացական արուեստին հետ՝ հայկական նարտարապետութիւնն ալ ուսումնասիրած էր: Վերջին տարիներու ընթացքին Լոնտոնի Վարպուրկ Կանառին մէջ հայկական արուեստի մասին երեք բանախօսութիւն ըրած է, նոյնպէս եւ Փարիզ՝ Արուեստի եւ Հնագիտութեան Կանա-

ռին մէջ. բանախօսութիւն մըն ալ ըրաւ հայ գաղութին համար՝ Հայ Մտաւորականներու Ակումբին նախաձեռնութեամբ:

Այդ հաւաքոյթին որուն եկած էին ներկայ գտնուիլ բազմաթիւ փարիզահայ ծանօթ դէմքեր, յօսոյ առին Լեոն Բաշալեան, որ կը նախագահէր, Արմենակ Սագրեան, Ա. Զօպանեան եւ Հայ Ուսանողաց Միութեան նախագահ Պ. Պալապանեան: Շահիսաբունի արտասանեց ռուսերէն մէկ բանաստեղծութիւնը Պալթրուշայիթիսի հօր, որ այժմ Լիթուանիոյ դեսպան է Մոսկուայի մէջ:

Ի վերջոյ, Պալթրուշայիթիս պատասխանեց հարով մը ուր զգածուած շեշտերով յայտնեց իր շնորհակալութիւնները ու յայտարարեց թէ դեռ շատ բան կայ գտնելիք, քննելիք ու մեկնելիք՝ հայ արուեստին մէջ եւ թէ ինքը՝ հայ հետազոտողներու կողմէն՝ սիրով պիտի շարունակէր աշխատիլ այդ ուղղութեամբ:

Կը հրատարակենք թարգմանութիւնը Սագրեանի ներիւն ու գեղեցիկ գրաւոր հատին: Ծ. Խ.

նպաստը որ այդ ուսումնասիրութեանց բերուած է Սաշիլոյսփի կոթողական գործէն ի վեր, որ արդէն քսան տարուան հնութիւն ունի:

Իր կիրարկած մեթոտն է կուս վերլուծում մը որ մանրամասնութիւններէն չի խորշիբ եւ որուն համար նոյն իսկ բառեր ստեղծած է, ինչպէս հիւսազարդերու (entrelacs) ուսումնասիրութեան մէջ. բայց վերլուծումն ու համադրութիւնը՝ իր մօտ՝ մեծ արժանիքը կը ներկայացնեն բնավայրի նմէջ իսկ ուսումնասիրուած յիշատակարաններուն վրայ հիմնուած ըլլալու:

« Ուսումնասիրութիւններ միջնադարեան արուեստին վրայ վրաստանի եւ Հայաստանի մէջ » տիտղոսով իր գիրքը՝ մեծ մասամբ վրացական ճարտարապետութեամբ կը դրազի, որ թերեւս պարօֆֆօ մէկ ձեւն է. հայ ճարտարապետութեան, բայց ինչ որ հոն Հայաստանին կը վերաբերի՝ շատ կարեւոր ըլլալէ չի դադրիր ատոր համար: Բաց ի այն էջերէն որ նուիրուած են՝ թէ՛ հիւսազարդերու — որոնք ոսկերիչի եւ երկրաչափի աշխատութիւն են, ըստ իր գործածած բացատրութեան, — եւ որոնց վերլուծական ձգտումները ստորադժուած են, եւ թէ՛ պատկերային քանդակագործութեան: Այդ հրատարակութեան ղեղեցիկ պատկերները, մեծ մասամբ անտիպ լուսանկարներէ առնուած ու մերթ նոյն իսկ հեղինակին քիչէններէն, մեծապէս թանկագին են:

Արդարեւ, մենք հայ արուեստի գործերու լուս. վերարտադրութիւններ շատ չունինք: Շատ քիչ բան ըրած են այդ ուղղութեամբ, զոր օրինակ՝ ձեռագիրներու մանրանկարներուն եւ լուսազարդութեանց համար, մեր կրօնական մեծ կեդրոնները, ինչպէս էջմիածին, Վենետիկ, Երուսաղէմ ու Վիեննա: Յստակ եւ բոլոր մանրամասնութեանց մէջ ընթեռնի տափիւմաններու այդ բացակայութիւնը, շատ լուրջ խոչընդոտ մըն է հայ արուեստի մասին հետախուզութեանց: Ուստի յիսունի չափ պատկերները զոր կը պարտինք Պ. Պալթրուշայիթիսին, ատոր համար աւելի եւս արժէք ունին:

Առանց խօսելու խաչքարերուն մասին որ հայ արուեստին յատուկ են, եւ որոնցմէ շատեր վերարտադրուած են Պ. Պալթրուշայիթիսի

գրքին մէջ, չեմ կրնար փորձութեանը զիմանալ յիշատակելու ժ. դարու վերջէն եղող Անիի Մայր-Եկեղեցիի մէկ պատուհանին հիւսազարդերով շրջանակը: Մայրադոյն մաքրութեամբ մը գիծերու, ուր կոր գիծերը կ'իշխեն, այս պատուհանը, ճոխութեան մէջ ժուժկալ, իր ներդաշնակ նկարազրէն զատ, առաջնակարգ տքրուման մը կը կազմէ Հայաստանի մէջ երկրաչափական քանդակագործութեան (décor) զարգացման տեսակէտով, թէ՛ իր յառաջացեալ բնաշրջութեամբ տիպարին եւ թէ՛ իր թուականին պատճառով:

Այս քանդակագործութեան բնաշրջութիւնը, ըլլալով բացարձակապէս օրկանական, ըստ գործածուած բացատրութեան, թերեւս պէտք պիտի ըլլայ վերաքննութեան մը ենթարկել արարական ազդեցութեան մը վարկածը, մանաւանդ եթէ ի նկատի ունենանք Հայաստանի աւատական կազմակերպութիւնը, զոր Արարները՝ Բիւզանդացիներէն տարբեր՝ կը յարգէին, եւ Խալիֆաներու ներկայացուցչներուն տարմերժօրէն զինուորական եւ հարկապահանջական իրաւասութիւնները՝ որոնք քիչ նպաստաւոր են մշակութային ազդեցութեանց:

Այդ պատուհանէն զատ, որ ճշմարիտ արուեստի գործ մըն է եւ զեռ երէկ քանդակուած ըլլալ կը թուի, պիտի յիշատակեմ նաեւ, շատ նկարագիր ունեցող երկու խոյակներ, դալարուող օձերով կազմուած, եւ որ կը գտնուին Մանահինի Մատենադարանը: ԺԱ. դարէն են ատոնք, եւ համեմատութեան դրուած են Ֆրանսայի մէջ գտնուող նմանօրինակ քանդակի մը հետ:

Պ. Պալթրուշայիթիս ուսման արուեստի մաքնադէտ մըն է, եւ Անդրկովկասի մէջ իր հետազոտութիւնը կատարած է ուսման արուեստի ծագումը ուսումնասիրելու համար: Եթէ այս տեսակէտով, Պ. Հանրի Ֆոսիյոնի եզրակացութիւնները, որ հիմնուած են այս հետազոտութեան վրայ, բացասական են, ատոնք կը վերաբերին միայն վրացական արուեստին, ինչ որ արուեստի այդ մեծարժէք պատմադիրը «հայ արուեստ» ասութեան հետ փոխանակելի չի համարիր արդէն: Կը թուի ուրեմն թէ հարցը վերապահուած է, գէթ հայ ճարտարապե-

տութեան մասին ընդհանրապէս :

Ինչ կը վերաբերի ջլանին (ogive), խնդիրը տարրեր է :

« Զլանին հարցն ու Հայաստան » տիտղոսով մազիտարական ուսումնասիրու-



Ժ. Պալթրուշայիս

թեան մը մէջ, որուն նախախայրիքը Պ. Պալթրուշայիս՝ բանաստեղծութեան մը ձեւին տակ՝ մեղի վերապահած էր Հայ Մտաւորականներու Ակումբին մէջ, ան հաստատեց թէ հայկական ջլանը որուն հնութիւնը կ'ելլէ մինչեւ զոնէ Ժ. դարուն վերջերը, կը կանխէ առեւտեան փորձերը, թէ ան տարրեր է մահմետական խաչածեւուած աղեղներէն որոնք զարդարուեստական երկրաչափութենէն կը ներշնչուին, թէ ան կը տեսնուի շինութեանց մէջ որոնք իրագործուած են պարզութեամբ մը եւ յանդիմութեամբ մը որ զերազանց ճարտարութեան (virtuosité) կը մօտենան, թէ վերջապէս աղեղներուն յօրինուածքը կատարելութեան կը հասնի: Պէտք չունիմ բայց թէ ասոնք ամենքն ալ դատանիչներն են իսկատիպ եւ ինքնեկ զործի մը:

Ահա իր եզրակացութիւնը. «Այն զանազան շարժումներուն մէջ որ՝ Միջին Դարուն՝ աղեղնաւոր առաստաղներու վրայ կ'աշխատին, Հայաստանի արուեստն է որ է՛ն առաջ, ու թերեւ միակը՝ սիստեմական կեռով, կ'իրագործէ խաչածեւուած աղեղներու շինուածք մը,

բանավարականօրէն յարմարցուած, եւ կառուցողական տրամարանութեամբ մը որ զերծ է ո եւ է երկմտութենէ, ո եւ է աչքախարութենէ »:

Մենք աւելի եւս հաճոյք կը զգանք հայ ճարտարապետներու կառուցանողական եւ տրամարանական յատկութեանց սոյս հաստատումէն, որովհետեւ զեռ վերջերս ատոնց մասին տարակոյս յայտնողներ կային: Մենք կրցանք հրատարակուած տեսնել սա կարծիքը թէ ճարտարապետական ուժերու տրամարանական գործողութիւնը զգալի չէր Հայերուն եւ Իրլանտացիներուն համար, եւ թէ Իրլանտայի մէջ ներմուծուած հայ զարդարուեստական ձեւերը եթէ երկար ատեն կ'իրարկուած էին հոն, ասոր պատճառն այն էր որ ատոնք հաճելի եղած էին երեւակայութիւններու որ աւելի քնարերգական են քան կառուցանողական:

« Զլանին հարցը եւ Հայաստան » զործին ձօնը՝ Թորոս Թորամանեանի յիշատակին փափուկ ու սրտաշարժ մեծարանք մըն է որ պատիւ կը բերէ Պ. Պալթրուշայիթիսի նկարագրին: Թորամանեան եղաւ անվհատ ու յամատ դործաւորը որ հայ ճարտարապետութիւնը սիրեց՝ կարելի է բսել մահու չափ, եւ մեծագոյն ծառայութիւնները մատուց անոր:

«Առումէրեան արուեստ, ռուման արուեստ» զբքին մէջ, որ Պ. Պալթրուշայիթիսի նախորդ երկու գործերուն մէջտեղը երեւցաւ, Հայաստանի եւ Վրաստանի յուշարձանային նկարագրով քանդակագործութիւնը, որ Արեւմուտքի մէջ ռոման արուեստի կազմաւորումէն անմիջապէս առաջ կը յայտնուի եւ որուն մէջ առասպելական էակները կարեւոր տեղ մը կը զբաւեն, բազդատութեան զրուած է մասնաւորապէս սուրմերեան զրոշմներուն եւ զլանիկի ձեւով կնիքներուն հետ: Ամենք ալ ծանօթ էք այն արտասովոր յիշատակարանին որ է Ագթամարի եկեղեցին, ամբողջապէս զարդարուած հարթաքանդակներով եւ նոյն իսկ բարձրաքանդակներով, զոր Ժ. դարու սկիզբն ապրող արուեստագէտ մը յօրինած է: Ազխամարի քանդակագործութիւնները, զոր մէկ քանի հարկար տարիներ կը բաժնեն սուրմերեան արուեստէն, յաճախ իրր համեմատութեան կէտեր

գործածուած են այս վերջնոյն հետ:

Պ. Պալթրուշայիթիս ինքզինքին կը հարցնէ թէ Միջին Դարու քանդակագործութեանց այս ամբողջութիւնը արդեօք «ոռման քանդակագործութեան նախապատրաստական փորձարկութիւններէն մին չի՞ ներկայացներ, եւ թէ, մասնաւորապէս, չէր մը չէ՞ խաղացած նաեւ իբր Արեւմուտքի միջնադարեան արուեստին մէջ ասիական տարրեր ներմուծող ազդակ. ան կը մտածէ թէ «այդ քանդակագործները իրենց ցեղին արուեստագիտական խորքը վերակենդանացուցած են, թէ առաջին անգամ ըլլալով զայն սխտեմական յուշարձանային փորձարկութիւն մը կատարելու հրաւիրած են»:

Այս է, համառօտակի ներկայացուած, Պ.

Պալթրուշայիթիսի հայագիտական գործը, որ, ազգային արուեստի ծանօթութեան համար իր ներքին արժէքէն զատ, ազդեցութեան ու ճառագայթման փափուկ ու վէճերու նիւթ դարձած հարցերու լուծման առարկայական ու գիտական նպատակ մըն է: Այդ աշխատութեանց հեղինակը, որ մեր նախահայրերու արուեստին մէկէ աւելի երեւոյթներովը զբաղած է, երիտասարդ տարիքի մէջ է զեռ եւ իր տաղանդին բոլոր հասունութեան մէջ, ու բեղուն աստղաբէզ մը բաց է իր առջեւ: Կը յուսանք որ պիտի շարունակէ՝ իբր գիտուն եւ արուեստագէտ՝ իր ուսումնասիրութեանց մէջ բաժին մը յատկացնել հայ արուեստին:

ԱՐՄԵՆԱԿ ՍԱԳՂՁԵԱՆ